

ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԵՍ ԴԱՎԻԴՊՈՒՆ

1. Նոր զաղաքար մը, ազգին որբերը: — 2. Նուրբատուկիրին: — 3. Ուղղագրութիւնն ինչպիս մը: — 4. Ֆառագարան ու Կայ զաւուականները: — 5. Հայուն Նոր լրաբար մը: — 6. Ամերիկայի Հայուն թիւը: — 7. Կայ երգիծներ և երգուէնիներ: — 8. Փաթիքից դէպարին առվիր մեր Պատակակիթիւնը: — 9. Կայ լուսանկարիչներ: — 10. «Ֆամանակին նորին»: — 11. Նոր հոգածանառներ:

1. Նոր բառավոր էւ, ողին՝ թիւր, Նոր գաղաղափառներ կան, որոնք փոխանակ իրենց նորութեաթը լուսոյ պդ, Նոր գործառնութիւննեան տպան, Նորը իր հնացնեն, յսեերը ու մեզինն, և գործը հանգութեանէութեան կը քատապատեն եւ իրին ամիս է՝ արեւելին եւ արեւմետն հայ թագիրները կը քաղզն որբերու խնդրով, թէ եկտա աւելի իր խօսութ քան կը գործի բայց, բայց անտարբերութեան շըմանէն անցած կ'երեւայ խնդրով՝ գործանականնեան, ըստ որու առաջ ամեց որբեր ական են խնամանիլ, եւ Կ. Պարոյ ըստարիները կը հազարը են որ՝ Պատրիարքարանը 220 որբերն զատ, 120 որ ալ ըրբել կու առյա եւ այսին եւ այսին Ա. Յազդականաւորթիւնը քաղաքիր տակ՝ կ'օդարապրցի յօդուածագիրը մը (ա.՝ Պատրիարքի թիւ 121) Նոր գաղափար մը կ'առաջարկէ, զոր՝ վասակար կը տանելու ներդրութ Ա. Յան թէ ինչու. «Երկարթը առաջ եղած ատեն ծծելու եւ, կըսէ առաջը, քանի որ առանձնականը քիչ շատ սկսած են որբեր որդեգրել, այս յօդուածագիրը կ'առաջարկէ թէ պէտք չէ առանձնականաց մարդարանութեան վասակիր. «Ամեն ատենի նորութեան պէտ որբեր որդեգրելու պէտք առանձնական նորութիւնն ալ վայր իր թարմութիւնը պիտի կորացնէ. եւ շատ շնչացած ամենական յախիննական խնդրիներուն չեն պիտի դայ որբերու խնդրին ալ քարացնին Ազգ. Առաջնորդարաններու և Պատրիարքարաններու եւ գուցէ կառավարանին զատարաններն, եւ այսին եւ այսին բայց պայտիօի «գուցեներով», «թէ երեւաներով», հասանաել թէ «առանձնական մարդարանութիւնը չէ կնարու ազգն որբերուն հայ ու զգեստ տալ, արեւելին եւ փակապայտան ինչն է՝ կ'երեւայ ննթագրենք թէ Պր. Յօդուածագիրն երկիրն իրաւացի բլլայ, եւ ո՞մ մէն խնդրիներ ծագութ. Ինչ վասն, քանի ու մօնւեան ալ ըստ շատ որբեր խնամանաց կ'ըլլան, հայ, դրեան, կը թութիւն եւ այսին եւ այսին գատուն կ'ըլլան եւ հորերէ

մինչեւ սայն օրը, պարագաները կը փառակին... բայց եթէ ի զուր ելլէ երիշող, որբերն անհատ ենք և յանձնանք որոնք վայս պատի ծանրաբերութիւնը ու այսպիսի յօւղանապահներուն թողարկութեան շափով, եւ միւս կողմանէ թող Պր Յօհաննածագործ յառաջ տանի սրբի թողին պատմակիրականիւնը ու դրա կիսասանայութիւնը առաջարկեալ է առաջին իրենց կարութեան շափով, եւ միւս կողմանէ թող Պր Յօհաննածագործ յառաջ տանի սրբի թողին պատմակիրականիւնը ու դրա կիսասանայութիւնը առաջարկեալ է առաջին իրենց կարութեան շափով։

պավլ մը լուծման կ'առաջնորդուեր այս կենուական խնդիրն ալ :

2. Նոյեմբերի 25-ին՝ “Մասինի”, №2 (թիվ 125) հետեւեալ կր կարունը. “Պոկվաս բնուկը հարուստ հայ մը Պար, Ճանշէք 2000 ֆր. քափած է Հռա ուստանան գեպանաստանը և Պոյոց եւ գաւառոց հայ կարօտեանիերու բաժնուելը համար Այս դրամէն 1500 ֆր. յանձնուած է Ազգ. Պատրիարքարանի հետեւեալ կիպավ բաժնուելու պայմանաւու. 1000 ֆր. ք գաւառունքու տղ քանակութեան եւ 500ը հռա սեղի աղքանանիերուն. Գեսականաստանը մնացար 500 ֆր. ի 250լ յանձնած է Քերաբի Բաշտ Խորցին տղ քանակութեան համար եւ 250լ առ Եկեղական Ուղարկութեան ամենամեծն».

“Արմագանիքի” մէջ (թիւ 50) կ խորհանքը. Ա կերպերով զարման(ու)ած բազուեցիք Յ. Լալ- յանիսին այրին, բայց առաջանա նույնական 2000 բարըստ, դրինն ապահովել է Թիֆլիսի և Ասէանձնա- պետի 2000 ըլ. որպէս գի Թիֆլիսի Հետանանոցի հոգեքան հետանանոցի բաժնում մի առհճակալ

դրաբ յաննեն իւր համացեղեալ ամսութեան:  
Մէ Նոր խուզ բ-ըւէիգնէնին: “Աշակէի մէջ (թիւ 64) իւր կարգակար:” Մայիսի 29ին թիվի լիտուամ վահմանվեց տահմական պատուաւոր քաջուացիք Յարութիւն Գարբրէկենան և զրաչեանց, անգաւուի, որի իւր ամսով կարուութիւն, մաս 60-70.000 բռւրլ (թիւ 189, 150, Փք.): (Կանհիկէ դրամով եւ անշարժ կայսեաներով Թիվինում, գանձակում եւ Արաւանթւանում), կտակել է Նիբունեան ուսուաթնիւն եւ զանազան բարեց գործան նազարակների համար: ... Խուրական անշարժից կտակից, յետո, իւր զրաչեանցի կտակի, թէ իւր նպատակով, թէ էւութեամբ եւ թէ լցոն մարդասիրական մանով երկարու համար կտակ է համարեանաւուն տարեանք իւր հասարական բարեգործական պատութեան մէջ, “Արդ Դար” (թիւ 89) հետարքուական պարապայ մը կ’աւելցնէ: “Ի վերջ, կտակի մէջ, ”ասվ. Օր. յի ասերվ, գրուած է եւ հետեւածու: ՝նթէ է կու կտակի մէջ յշխուած անձներից որեւէ մէկը, ուստի ու նշանակած անձներից իւր կտակի մէջ, նա առմիշչ զրկուած է այդ փողերը ստանալու իրաւուցից, Անա գործանական լւծուում մը այս անձնանալի վեճերուն, որ շատ անգամ ժամանակունքու կը հանեն կտակադրին վերջին նույնուն կամաց գէմ:

3. Ա-դաբբունիւն ներդէ ը: «Բիթզան  
դիսին», մէջ (թիւ 160) հարցում մ'ալզած է  
«բանակուր պար խանութիւն եւ կ'ուց ի իմանալու  
թէ ինչն ժամանակէ մ'ի վեր սկսած է «Բիթզան  
դիսին» գրել: «Ի՞շխարուի, ի՞նդրենց», եւայն եւ-  
այն: Խմբադրութիւնն իւր համաւոր պատաս-  
խանակ մէջ»: «Ա» սիրեմ եւ կ'սիրեմ հաւասարապե-  
սնդունենի ուղագրութիւնն են, քան մեզ կ'ըսէ-  
կո զարմանոյ «Տաղիպաղող» թէ ինչպէս ընդու-  
նելի կրնան համարուի երկու ձեւերի ալ, երբ  
գործածութիւնն նուրաքարծած է իշ-ի եւ ի՞ն  
զանազան կիրարկութիւնն եւ իւրաքանչիւրին զար-  
տեղ ու պաշտօն է տառած: «Ա» գտնանին՝ բարա-  
ուննար կը գրեն ի՞շանեմ, ուստի իշանեմ (ա-

անց ապաթարցիք եւ սմակը կանոնաւորապեկ՝  
գտնեմ (գաւառական ի գտնեմ, գտնեմ ի-  
գտնեմ լու գտնեմ ի եւայլն եւայլ)։ Արդ ապա-  
թարցիք զգուածութիւնն աղմա յայտաբր է  
ացակուր, զբարցիք մեջ (աղմեն ու, բուլ թիւ եւ-  
այլն եւայլն) եւ յաման արդի հայերնի մեջ, ու  
եւրապական կազմակերպութիւնն այս մասուած է նյութի  
կիսաբրութեան այս նշանն ի կիրարաթիւնը  
Ըստ համար կանոնական կամ բրաստիւական օրեն-  
քով մը չի կինար պրոցուիլ թէ գաւառապատեմի  
չ վիխանակ չ էի, բայց նուի սովորութիւնն երա-  
կ ընթանաւ ի անուն եւրուր արտաքրութիւնն  
դիրաքիւն եղած է օրենք, չ տանեմ կ'ար-  
տաքրութիւնը միշտ չ է գտնեմ, ի իսկ չ տանեմ  
միշտ չ տանեմ, արդ ինչն ընկայեւած ձեւ ք փ-  
երէ, եր սամինք պատասխան չկայ: «Զամանակա-  
րի սովորութիւնը պատասխան չէ: Ուես կ ուրեմն պահ  
պահել կանոնարկութիւնը էնք ուսչում և սերբութիւնն  
անկատարին մեջ՝ երբ բազմացանով կը սկսի բա-  
(պայսակ կը գրեմ և կը գրե, կը գրեմ և կը գրեն), իսկ չ երբ այսպատճառով կը սկսի բա-  
(պայսակ կ'անառան և կ'անառան, կ'անառուի կ'ան-  
ուուի): Խնդիր կը վերցնէ մայսն կէտ մայնաւորու-  
սկած բառերն (պայսես իւ պիզուն, իւ սիւն, ի-  
չիւ եւայլն եւայլն) որ մենք կը պահնէն բարա-  
յանիք բազմացանութիւնը բարակին մեջ, բայց  
կամ չ սիւն, չ սուսկի եւայլն ըստովն ուլ: Այս վեր-  
ջն կէտ կինայ ամենայն իրաւամէ քրուն ուղարկու-  
ութիւնն անւանաւուիլ եւ քրունեան կամբէն կա-  
ման մասուն մեկ կամ մեր ձեւն ընդունիւնը: Արդ  
մաս առ իթն է յիշեցնել չ գործածութիւնն ար-  
որ իւր որոց գործածութեամբ իրը հաստատու-  
մանաւ ընդունաւած է, ասկայն գնդունքը ալ կա-  
սոյ կանոնին է: Եմ գործեր կը ու եմ ի գործեր  
ու ոչ որո՞ւ եմ, իս գործեր ու ոչ որո՞ւ եմ, ի գործեր (ոչ է ի գործել) - լենք չ ենք, չենք: Այ-  
սովորական ձեւն է եւ կանոնաւոր գաւառապա-  
տեմի է ուրեմն տարբեկն հոյերնի մեջ չ գործեմ՝  
չ մեջ գործեր, չ են գործեր, չ ի գործեր = չ գոր-  
ծեր, չ որո՞ւ եմ եւայլն եւայլն: (Աւելանեան ընդու-  
նովիչնեան Ռուսահայոց մեջ սովորական ձեւն  
մայսն եւ միյն լու): Եմ առնուր, չ առնուր  
շամանուր (առնուր): ապաթարցիք միյն սուսկ  
եւակի Յու գեւսէ, երբ բայց՝ այսպատճառ պակ եւ  
այն եւայլն: Փափանակ առեւական գործածութիւն  
առաջ լըզուական երեւոյթները տարակուսի են  
թարիկուս, տարակուսանիները լուսաւորէց-  
ողներն, որով մայսն կարելի է նաև կանոնաւոր  
լըզուական պատճառն այն մարտ ման-  
նինիներէն, որոնց մեջ երբեմն երբեմն կ'իշու-  
հայ լըզուական է շամանիք յայտարար յարա ը-  
րաւու գտաման, ար աւելի փարեւու կէտու կա-  
գուաւու լըզուական էլքներ ու մինակները...  
4. Ծագութունը - «Հայ ուր ինաւուննեւը»  
«Բիւզանդիան» (թիւ 171) կը յիշասակէ նախըն-  
թաց «Տապէկիսաննն», 8 համարը. ուսափ կ'ա-  
կայ համալիս է «Ծագիկապանին», յորտ աւ եիր. սակայն Յ պահանութիւնն իր գունէ մեր յ  
գուածին մեջ. «գերմաններէն յառաջ բերուա-  
կիսայթիւններէն կը հետեւցն յառաջ բերուա-

բազեց ստորապայման գերմանականի ու ունենայ, թ. թիք թէ առանձնական (Մուրաֆի) յօդուածն էն հետեւ ցածր ըլլայ Դապիկարութիւն թէ չայ գարփինանենք առահարպ մի կոյ, ինչպէս իր առ Հայկաբաններու կամ Գերման Հայաց գետներու գասակարը մը եւ իւ գ. գորոնչ է յօդուածն ագիրը, թէ իւզաւ աւելի մանրամասն թէ եաւ իրեւ ինքնարցն զրութիւն է գաբան Դրապիկարութիւն, և միայն լուկ իրեւն մաս մը Դապիկիւնն թիւն:

Ա. Գերմաններէն վիպութիւններ յառաջ ըրեւններ ենթ կը հետեւ մէկն գերմանամասն թիւնը, թաղ յանդիմանէ զ Դապիկարութիւն, Պր. Յօդուածն ագիրը, բայց կարծ ենք շատ առիթներու մէջ ցցց տուած ենք, թէ սորի ազգերն ալ կը որինք, ըստ որու շատ օրինակի առակելութիւններ ունեն եւ մէնք Հայքը - շատ բան ունինք աննօցմտ ուրիշներ, սակայն ոչ գաղտնական, ոչ գերմանական եւ ոչ անդիմական սրբով մաւալուն ենք: Դրապինին դրան վիպայթիւններն անդիմինքն յառաջ ըերած չենք, չափու որպէս հետեւ առ ձեռ պատրաստ շահնիք անդիմինքն բնագիրը, զոր եթէ ունենայինք, կրոնյինք վիպայթիւններն անդիմինք գործածեւ: Եկայութիւններ գերմաններն յառաջ կը երեկու, վասն զի յօդուածն ագիրը որու և զգաւած էնք մեր առաջը, գերմաններէն դրան է վիպութիւններն, ուստի եւ կը հասկնար զմել . . .

Բ. Դրապինական ենթագործիւններ կրիկ-նող միայն "Սուրբին", յօդուածն ագիրը էն: Երկու տարան մէջ սակայ ոտք առիթ օւնեցանք պատրիս յօդուածներ կարգարու հայերէն բագրաց մէջ: թերթից եցք Պր. Յօդուածն ագիրը, նոյն իւկ անցնած տարւոյ ամանին երթերն աւ շարաթ երթերն եւ պիտի համապարփի: Եթից յունինք Դրապակը Աստոմին տարիններ յառաջ դրանները: Լիովին իրաւունք ունենինք "Հայ գարփինականները խոսադիրը տայու և զգաւած էնք մեր համառաւ յօդուածին եւ":

Գ. Երրորդ կետին վկայ թէ ինը աւելի մանրամասն շնէնք դրան, պատասխան շնէնք տաք: Վասն զի մեր նպաստակը շեր ինքնուածն յօդուածն մը գրել, ուստի եւ իշխանական ենք, մեր նախարար համաստ յօդուածն մէջ: "Տեր վ դարփինական նութեան գիտուան որդիւնուց պետք . . . օւնեցած հանաւ նելուրուան երեւայս սեւանց անեւուառանները ալ մի տու մի ցցց տայու: Մանք կը լունինք "ուղաք աւ, սեկ մինիանանին յօդուածն ագիրը": Ինքան աւ, սեկ մինիանան զրութիւն կ'ըսէ: Հակառակը շնէնք պնդեր, "կ'ըսար եւ կ'ըսայ գրակիւ, բայց տու պաժմ Դապիկարզ, պաշտին կարպար համարած էր: Եւսաննը թէ մեր կարպար շնէնք գիտանականիւնը կ'ըսուռն Դիպանակիւնի, յօդուածն ագիրը իր կարծ պատասխան մը իւր գիտազմւեանց: Դիբաւէլ կու տանք միայն, որ անդապանահաւութիւններ ազան ըլլայու համար, յարգեւու և կ մարգարակ բարյական պարութը չիւնը յօդուածն ագիրը միայն իւր սոտորքած անուամբը, թէրիմացութիւններէ նոյս տալու համար . . .

բարեկամ քաղաքաց էլլիրն ու պիտակերը . . .  
4. Հայութուո՞ւ՞ Հայ յոթիսակէն անուշը  
“Բիւզանդիան” (թիւ 171) կը յոթակէն անօպէն  
թաց “Ծաղկէփունչին” 8 համարակ որչափ կ’եր  
եալ համարակին, յօթածած  
դիւր. սակայն Յ պահառաթէն կը գտնէ մեր յօթ-  
ուածին մէջ. . գերաններէն յառաջ բերաւ  
վկայութիւններն կը հետեւցնէ որ “Ծաղկի

digitised by A.R.A.R. @

5. Հայերն ուր լուս է ըստ Փարավաններու երկիրն ալ նետք իւր լուսնն հայ լազգութեան գանձնականութեան մէջ Պր. Յ. Ավիաբար, որ՝ “Արքեւ ելքու լազգարին մէջ ծանօթ էր իր զաւածական գործ թիւններով” Մայիս 10, 22ին սկսաւ է Գառիկի Փարաս, անուանք լազգի մը Հրատարակիլ: Առ այժմ շաբաթն երկու անդամ լցոյ կը տեսնէ: “Մեր ուղեղիմու խորագութեան ասի կը պարզ իսկ բարտադրութիւնը իւր համար ծրագիրը: Համեստ վասն զի պատասխան է գրել, առաջնորդել ու պաշտպանել ինչ որ օգտակար կը գտանելք ազգին շահերուն, ոնկախ մաս միշտ որ եւ է անձնական նկատութեան ազգեցութեան, շահապել իշխանութեան վեճերու, ահա երկու բառով, մեր հետաքանչ ուղղակի հետիւնը: Եթիպատճի ազգային փայտ կարգ մեր գիտացածը կ ամենին փոքր առանձին քանի առ գիտացածը կ ամենին փոքր առանձին քանի մը թղթակցութեանց մէջ, որ պատահմամբ կ երեւային ազգային լազգաց մէջ Հինյաց Փարաս, ինչպէս ցարը Հրատարակութեան մ թիւններէն կը տառնի, կանոնարար տեղիկութիւնն պիտի այս, այս հայութեակ երկիրն մէջ ալ՝ ազգային իննաց երեւայիններու վրայ: Ի բայոր սրբ յաջուղութիւն կը մազզնելք Պր. Ավիաբարին, որ խմբագրութեան ծանր պաշտօնութեան մէջ ալ մասցած չէ իւր զաւածականականութեան: Ուրեմն կը պարանցնք Պարունչն, եթիպատճի ազգայինց անցեալին, եւ ներկային վայր լիսէ տեղեկութիւններ:

6. Ադրբեյջի Հայոց թիվը՝ Հասա օգտակար ձեռա-  
նաբարության մը համած է՝ “Հայոցին” խարսխաբառն  
ուրի լազարին անգղերէն լամաճն մէջ, ոյժ ինչն  
“խաղաքն է” Միաբաց լայ շահագներու թափակից-  
ներէն որ հայ գաղղթականութեան վիճակաբուռ-  
թիւնը կազմեն, Արդէ՛ Ֆրեկնյէն պատասխան  
ընթացակը է. բաւարարն հետաքրքրական կը առ-  
նելու եւ առաջ կը լուզենք յալալ բերել (Թիւ. 8).  
“Ֆրեկնյէր գաղղթականութեան սիլլզն 1882ին է:  
Առաջին 4—5 տարիները շատ փոքր էր գաղղթա-  
կանութիւնը, բայց վերջնորդ զգալաքան աճեցաւ,  
հիմա հայոց համայնքամբ թիւն է 329. Սովորեց-  
մը 1 ամսանմասեալ այր է, 51ը ամ. կին, 7 այր,  
սորոց պարիներն իրենց բնագաւառն են մասնած,  
5 այրի, 15 այրի կին, 88 ամսարի (այր) 8 մանկա-  
նարդ կին, 94 աղայ (առ ամսեանէն վար գրիթէ է  
հաւատութ թուով մանեւ եւ ապիջին եւլոյն է).  
Աւելի հետաքրքրական է արևենսաներու տեսակե-  
տով արտած տեղեկութիւնները. “14 զերաձակ,  
8 ժամանակոր եւ գոհարավանա, 7 հին հանգեր-  
ձամանուն” (dealer in second-hand clothes).  
4 հօշակար, 3 հիւսն, 2 փարավիրյա, 2 մանզա-  
նան, 5 պատամանա, 1 համեմալիման, 1 անա-  
նավաճառ, 1 Հծեանիւ վնառ (‘) եւ ծախոր, 1 օ-  
տար երիբը միրդ վաճառող, 1 ասամաբայց, 1  
գեղորեց վաճառախան, 1 մանկարած, 1 ապա-  
րագ (իւր սեպհաման տպարանիվ) 1 արտեւսառա-  
գէտ (իւրաքէ 1 երթիւ . . . , “Յամենան ապացաց  
ժողովիրյա”, Յարդյա յօդուածագիրը չըսկը միցին  
թէ այս ազդայինք, ինչ յարաբերութիւն ունին  
իրարաց հետո, երիբը թէ շատ քր եւ բուրական  
քաղաքներու գաղղթականաց պաց, անցիսասկ  
իրասանն գաղաքարուուուն են այս Հայոցին այ-

Այս զանագին առջեւն առնուլ կարելի է միայն իբրև վիճակին հետաքրքիր ըլլալով, և միշտ ընդհանուր զանուուծին հետ յարաբերութեան մէջ մարդու կէտ մը՝ որ եթէ պահպանուէր, լրագրութ, դպրոցու և աշխայի, շատ մը եւրապահն հայ որպէս ականութիւններ այսու առանձինահան հայութեան հաս առն մնի առ իւղանեանի:

8. Թարգիւն թէնի՞մ ո՞նի՞մ եք բաշխութեանը։ «Քանի որ այս (ռուսական) պաշտպանութեանը կայ, եւ ու վայրիկ ան մը կը տարափառութիւնը թէ քաղաքացիութիւնը կը հասանակ չէ» Այսպիս դրա էիրիք անցեալ «Ծաղկի փնջնեն», մէջ (4), եւ այսօր կը կարգանք «Մշակի», մէջ (թիւ 56) թէ շատ շւատով կատարուեր է մեր գուշակաթիւնը՝ «Մեր քաղաքացիներ» (Թափիքին), իր գրէ թղթակից մասն ոյժմ կատարեալ խաղաղութեան մէջ է. Պարկին ներք սասակի ամսութեանը (?) եւ հայերից եւ քաշչումը զարսից կառավարութիւնը հայերի պահովութեան համար ունենալ չի խնայեց. Քիչ ճախառաւեց ոյդ պահովութեան եւ ուսուց կառավարութեան ներկայացացից. որի ձևու առած ագործ միջոցներ մանգամանց սթափեցընն (?) մօլեանդ խու-

д а н е . У с ф и р - ч и ф з а м и л я и ю с и ե րկուս օր ու ու ս ա ց հ ի ւ -  
պատուածանին պէտք է ու ու ր ա չ ի կ ո զ լ ս ո ւ ս ա ծ ա ն ե ր ս  
ա պ ր ա մ լ ի ք ա ր ժ է ը զ ը , ա ն ե ր ի ն ա ր ո ւ թ ե ա ն ա ն ա ր ո ւ  
ա պ ր է ն ու զ ը զ ի ն է ե ւ ։ բ ա ն դ վ ա ն ս ա ն ե ր ս ա ն ա ր ո ւ  
վ ե լ ։ ե ն ա ւ Ս փ ի ր - չ ի ֆ ա մ ա լ ա յ ժ մ ք ա զ վ ա ն է Հ ա յ լ  
ի ն ո ւ ր ո ւ ։ Ա յ լ ի ն ո ւ ր ի ք ա ր ո ւ ր ո ւ ր ո ւ յ ա ն ո յ պ է կ ո ւ ր  
է ձ ե լ ո ւ ր ի ք ի պ ա մ ո ւ կ է խ ա ս ո ւ թ ի ւ ։ զ ց ո վ ի ր ի ն է  
ա ւ ո ւ ր ո ւ ր ի ն ։ Ա յ լ ա ն ո ւ ր ի ք ա ր ո ւ ր ո ւ յ ա ն ո յ պ է կ ո ւ ր  
է ձ ե լ ո ւ ր ի ք ի պ ա մ ո ւ կ է խ ա ս ո ւ թ ի ւ ։ զ ց ո վ ի ր ի ն է

Մեր հարցական նշանները պատի մասն իրենց  
տեղը, քանի որ Խոժանը պարզության մեջ տար, թէ  
Եթէ Եթէ Եթէ պատմի արածությունը չէ՝ զինքը առ ժամանակ մի՛ ետ կիշողությունը: Ասկայն յամենակը դէպէ<sup>1</sup>  
երախտագիտություն զգած մասի պահի միջէ Հոյը՝  
թէ Պարսիկ փարբեր բայց Խոհեմ տէրսւթեան, եւ  
թէ Առա առանութեան պարապանութիւնը, քանի՞  
որ առաջնն պատմուի, իսկ Երկրորդ պարապան  
իիսուս ետ կեցացին աւարապանները: «Անցակը՝  
նոցակ է ու բայց պարապան համար գոնէ հարա-  
անը բայց միշտ թէ՝ «Հայն անտէր ազգ չէ»:

9. Հայ լուսանկարիչներ՝ «Կովկասի ռազմի առաջնաշրջաբարձր ցուցահանդէսին»... առաջին ճրանակի, ստեղծ մեջպայմ, թշուկը կ իւրեւ ուսահայք բագդիներ (տ., «Արևագանց օ թիւ 58»), առացեակ է Պր. Ս. Մարտրուխանց իւր ընամբ բագդիների համար. Երբան մեջպայմ արժանացեակ ծերսնի Դաւիթ Աղքազնեամբ, որ առաջին պող-լուսանկարն է Կովկասում. Բացի պանցից պահանական վիշպագիր պարգևեակ են Պր. Ա. Աղայանինցիններ. Այս ցուցահանդէսիններին շնորհաւած պարգևեաների թիւն եղեւ է ընդ ամենը 31».

10. "Ժամանակու հսկուն Ապացույցներով առաջարկած է թէ առևի դոր եւ — ուն ուղև առական որ նոր հսկուն թէ սկսի, ամէն քաղաքիթ եւ անհրաժեշտ զգեկրտն վայ ալ — և թէ բարպերութեան դիբութիւններ, մասնաւ հարդակութիւն եւ այլն կայ — կազդէ առաջարկ հսկանքը, ըլլայ կրօնական հսկանք, ըլլայ ասուխն, շահագիտական, օգտակար թէ վասար, 50- 60 - տարի ի վեր գրավէ մանաւադե պարագաների ապրեկութիւններ, երբեմն նարափրաւ թիւն էր՝ մի եւ նյոյն օրինաց, քաղաքացին իշխանութեան հսկանակ ապրեկուն կրօնական կազանքը վիրաւորել, որուն նախատական կիբրը կրէ քաղաքականացեալ Գերմանից Culturkampf եղանակաց, անձկամատ, իրամատեն ապրկառութիւնը. ըսց անցան այս, Բիսմարկի առ ամփուծեաւ երթաւ ի կանոսաւ, նյոյն ընթերւութեանը (socialisme), որուն յառաջարձակ կարաւաններն էին անսան կիբը եւ անհամարութեանը. այս ալ տարածական գրաւեց գրեթե մէն տաեւ. քանի մի իրաւոցի պահանջնեանց շուրբն տակ ծածկելով անհետթեթեթեանց եւ անգործագրելի ճամանակ նետքու թէ ըստ համարական կարգադրութեան 90% թէ ոչ աւաեկինից կր պահանակ եւ կր պահանիք բաւեան տարրին, թէ առաջն եւ թէ երկրորդ

երեւութին տակ: Հրեւական ազգեցութիւն, դրամացւութ, լապար, գրախանութիւննեւոյն եւալյութ, անիւնը եւս, կոռացմբ այս մարտակուլ վարդապետական եւ աղքէ տեղի փախագրաւթիւն: Ամէն հասարակական եւ առանձնական կենսու վայրէն անցնան գացին այս անիւնը, չափախայից ամեն բան՝ որ սուր ու նույնական եր մարդուն. իրանական գդածուն, ընտական պատրիա, հասարակական ուստացութիւննեւն. եւն. բայց հակագրեցութիւնը հետու չէ, ունակութ ազգերն ալ իրենց հոգեվարդուն մէջ կը մանաւ ժայվել իրենց յուր և գիտարեր այս մարդուն թիւն եւ թշնամյունը – հրեւական ազգեցութեան: Ասիք ծնունդ առաջ հակարեւութիւնը, որ իսր ծիցդ նշանակութեամբը կը կառւ ոչ թէ մարդու գէմ, այլ մարդկային գծաւու տրիստականութեան էլք: Հայոց քաղաք մի, դիզ մի որ ոյոր այս խառակար տրիստականութեան գէմ շնչութիւն: Բայց թէ երկար տարիներու երկարագ զին ժամանակի մէջ պիտի խորսուի այս ազգեցութիւնը, տարաւոյն չկայ: Միայն էլ այս «հասանցը» դիտողը մասնաց ամասաց, հարէ եւ որ եղակացութիւնը մի հանէ այս երեւութէն: Հան ուր իր խորսուին հրեւական ազգեցութիւնը, երգում եւ ուխտ կը հաստատուի ալյուր կենցանացրներու այս բազմաւարեան հրեշտէն ամեն հնարակութիւններու և ննջան թրէ եօք աշխարհին ամենէն ազգեցիք, տարաւուածաբրաց խմբագրաները հարէ եւ որ եւ կամ երեսն սեմի զաւակի գտնութիւն: . . . «Կայ իսկ ոչ-սեպական ազգեցին հնմանաց լաբարիներ» երգ ազգեցութիւններու անդամների կը ազգեց են շահն, սկիզ ներգրածին գործութիւններու համարական կենաց ձայն, գրեանութեան եւամբ կը տեսնե՞ք, որ անհնին ՀՀէից ձեռքը . . . երեւոյթ մը որ անսեպական կը մնայ: Մասնաւորինց մեր խոսքը մեր լուսայ: Յանձնակ ազգերուն՝ Եղիշն եւ Հայուն գէմ, ինչ մեծ լազգիք մի, որ պաշտպանութեան հունին տարածե: Երեք թիւններու ազգերու գէմ գրգռութիւններու առողջ են, առողջ են նոյնպէս ազգեց ու գծախութեանց դիմաւոր պատճառ տուուղերը: Անենայ յի բարդուն մեծագոյն մասր ծանօթ է թէ դրեայ են: Հրեայ են նոյնպէս Գերանիայի «Norddeutsche Allgemeine Zeitung», «Berliner Tagblatt», «Frankfurter Zeitung» եւն. Հրեայ իրաւուցուն են ոյնպէս «New York Herald», անասր նաև Հրամա «Times», «Standard» եւն: Ասիք բան ատակայութ չունին, մասնաւոր թղթակիցներու եւ առաւելացան այս «օրհնեալ» գասանաւնը կը լուրքարին: Տէրութիւններու ազգերու գէմ գրգռութիւններու առողջ են, առողջ են նոյնպէս ազգեց ու գծախութեանց դիմաւոր պատճառ տուուղերը: Անենայ յի բարդուն մեծագոյն մասր ծանօթ է թէ դրեայ են: Հրեայ են նոյնպէս Գերանիայի «

ռազմաց լրագիրներ) անընդհատ կը շարանուենին իրենց ասպետական խիզախութիւնները հայ խաղաղ ազգին դէմ՝ բայց կու զայ օք մը, որ կը սարգաւին տերութեանց կառավարները յափշտակել պարզին խռավարար բանապարփու ձեռքերին քապարութեանց զէնքը, եւ այս տանին յերեւան պիտի ելլէ, թէ “հաւատարիմ” կարծուածներն են “հիմունք փորդները”:

11. Նոր էւստաբաններ: “Նոր-Դարբի, մը (թիւ 89) կը կարգակիք. “Եթզզս (Օքէսա) կոյսուրական համարարոնը աւարտում են այս տարի 4(?) հայ երիտասարդ իրաւաբաններ. 8. Խորպէլ-եսան Ծովհաննէն գամձակեցիք. 8. Գրիգորիուսան Գրիգոր գանձակեցիք, Ղափնան Անդրէան ակերտութիւնիք; Այս երիտասարդները լւաւզ սահմաններից են, ուստահաւառաւ:



### ՓԱՎԱՔԱՎԱՆ ՏԵՍՈՒԹՅԱԲՆ

Վիճակ, 26. Թուման, 1897:

Տաձիական-Թումանական պատերազմը: Վերջնական խաղաղութեան ոլորչումիշ կամ պատերազմի շարունակութիւնը փոխադրուած է ի Կ. Պոլսի, ուր վեց տէրութեանց ղետպանները խորդակալցութիւններ կը կատարեն, եւ երկու պատերազմող տէրութեանց մէջ միջնորդ հանդիսացած են: Դժուարին է որոշ արդինք մը նշանակել առայժմ, վասն զի գաղտնի կը պահուի ամենայն ինչ: Թոյները զիտեն թէ շատ բան պիտի չկրնիցնենն, բայց կայ կողմանակցութիւն մըն ալ որ պատերազմը “չեղած,, կը հրատարակէ, այսինքն նէ տուգանք կ'ուզէ ծանչնալ, ոչ սահմաններու որոշում, եւ ոչ—Կրետէի վրայ այսշափ նեղութիւններով ստացած իրաւունքն հրաժարի կ'ուզէ: Բայց հարկան միջին սահման մը պիտի գտնուի, քանի որ յաղթող կողմն ալ շատ զիջողամիտ կ'երեւայ. 230,000,000 ֆրանկ պահանջած էր ի սկզբան անդ, հիմայ ըստ „Neue Freie Presse“ի վերջին հեռագրին 70,000,000 ֆրանկ որոշած կ'երեւան ղետպանները: Բայց երկու կողմերն ալ

պիտի ընդունին այս շափը. տարակուսական է...:

Գերմանիա: ծանր ծգնաժամիք կ'անցնէ, բայց ամենայն ինչ այնպէս ծածուկ կը գործուի, որ դժուարին է ենթադրութեանց սահմանէն անդին անցնիլ: Գրեթէ ամիս մը տեսեց Ցատչի զատասաւանը, յորում առաջին ժամէն իսկ տեսնուեցաւ թէ յանցաւորը Ցատչ չէ, այլ աւելի ազդեցիկ անձինը, եւ գուշակուած էր թէ միղմ պիտի ըլլար պատիքը եթէ նոյն իսկ առ երես զատապարուուէր. Հիմայ կը կարդանիք թէ անպարտ արձակուեցաւ: Թերեւս նշանակութիւնէ գորեկ ըլլայ այս կէտու, բայց ելեւմնից պաշտօնէին Միքրէի, Վիսրադէնէն յանկարծ եւ կանչուիլը ծանր խորհրդածութեանց նիվթ կը մատակարարէ: Ոմնար (Եւ բազմաթիւ են այսպէս կարծողները) վերը յիշուած զատասաւանի հետ կապ ունի այս ինսդիրը կ'ըսեն, իսկ ոմանք տէրութեան ատենադպրին իշխ. Հունիսունէիք յաջորդ կը համարին գլուխէլ: Ցատչնայն դէպս ներքին խաղաղութեան նշաններ չեն այս երեւոյթները:

Անգլիա: Ցունիս 20ին հանդիսական կերպով կատարուեցաւ Վիկոնտիա թագունոյն 60ամիայ թագաւորութեան յոթելեանը: Զկայ վեճապետ մը որ երդ գանոնն առջեւ այնափ բազմաթիւ հաստակ ազգերու ներկայացուցիչներ տեսնել կարենայ, ինչպէս այս թագունին, որուն յոթելենին վազած եկած էին Աֆրեկէն, Աւստրալիայէն, Ասիայէն եւ Ամերիկայէն հպատակ ազգերը մատուցանելու իրենց անկեղծ սէրն ու յարգանքը, իրենց վայելած ազատութեանց համար: Հպատակ ազգերու սիրտը գրաւել ծիրք մըն է Եւ վեճապետաց երջանկութիւնը, զոր կը վայելէ անգիտական թագունին եւ իր այս առաւելութեամբն ալ յաղթական մըցման կրնայ հրափրել աշխարհիս ամէնէն հզօր իշխանն ալ: